

Bulonja deklaracio

1. La Esperantismo estas penado disvastigi en la tuta mondo la uzadon de lingvo neŭtrale homa, kiu „ne entrudante sin en la internan vivon de la popoloj kaj neniom celante elpuŝi la ekzistantajn lingvojn naciajn“, donus al la homoj de malsamaj nacioj la eblon kompreniĝadi inter si, kiu povus servi kiel paciga lingvo de publikaj institucioj en tiuj landoj, kie diversaj nacioj batalas inter si pri la lingvo, kaj en kiu povus esti publikigataj tiuj verkoj, kiuj

• ՆՐՇԱՆ ՍԵՐՈՅԵՐ

1. Եւ ԿՆԻՇԱՆԱՆՏԻՐ ԿՏԻՏ ԽԱԼԻՐ
ՍԵՐՋԵՅԻՐ ԵՒ ԵՒ ԻՆՆ ՎԵՒԻՐ ԵՒ
ԴԶԻՐԱ ՍԵ ՇԱՐԻՐ ԼԵՂԵՂԵՐ ԾԵՄ,
ԺՈՒ „ԼԵ ԿՈՒՐԱՆԻՍ ՏՈՒ ԵՒ ԵՒ
ԿՈՒՇԱՆԱ ՐԻՐԵՒ ՍԵ ԵՒ ԽՐԻՐԵՐ/ ԺՅ/
ԼԵՒՈՐՎ ԾԵՂԱԻՍ ԿԵՂԸ ԵՒ
ԿԶՏՏԻՆԱԻՆ/Վ ՇԱՐԻՐ/Վ ԱՅԾՈՒ/Վ“,
ԵՐԱՏ ԵՒ ԵՒ ԾԵՄԵՐ/ ՍԵ ՎԵՇՏՎՆՆ/
ԱՅԾՈՐ/ ԵՒ ԿԼԵՐԱ ԺԵՄԽԵԼՈՒԶԻՍ
ԿՈՒՇ ՏՈՒ, ԺՈՒ ԽՐԵՏ ՏԵՐԻ ԺՈՒ
ԽԾԻՐ ՇԱՐԻՐ ՍԵ ԽԼԺԺԵՐ/
ԿՏԻՈՒԻԾՈՐ/ ԵՒ ԽՈՐ ՇԱԼԵՐ/, ԺՈՒ
ՍԵՐՇԱՆՆ/ ԱՅԾՈՐ/ ԼԵՂԵՂԵՐ ԿՈՒՇ ՏՈՒ
ԵՒ ՇԱՐԻՐ, ԺՅ ԵՒ ԺՈՒ ԽՐԵՏ ԿՏԻՈՒ
ԽԼԺԺԻՐԵՐ/ ԽՈՐ ԲԵՇԺԵՐ/, ԺՈՐ ԾԵՐՇԱՆ

4. Esperanto havas neniun personan leĝdonanton kaj dependas de neniu aparta homo. Ĉiuj opinioj kaj verkoj de la kreinto de Esperanto havas, simile al la opinioj kaj verkoj de ĉiu alia Esperantisto, karakteron absolute privatan kaj por neniu devigan. La sola unu fojon por ĉiam deviga por ĉiuj Esperantistoj fundamento de la lingvo Esperanto estas la verketo „Fundamento de Esperanto“, en kiu neniu havas la rajton fari ŝanĝon. Se iu dekliniĝas de la reguloj kaj modeloj donitaj en la

[illegible]

dirita verko, li neniam povas pravigi sin per la vortoj „tiel deziras aŭ konsilas la aŭtoro de Esperanto“. Ĉiun ideon, kiu ne povas esti oportune esprimita per tiu materialo, kiu troviĝas en la „Fundamento de Esperanto“, ĉiu Esperantisto havas la rajton esprimi en tia maniero, kiun li trovas la plej ĝusta, tiel same, kiel estas farate en ĉiu alia lingvo. Sed pro plena unueco de la lingvo al ĉiuj Esperantistoj estas rekomendate imitadi kiel eble plej multe tiun stilon, kiu troviĝas en la verko de la kreinto

מוכר, כי אלוהים ירצה
 ויפירם שם לו כי כן כן כן „והע
 מותם לא ידעוהם כי ידעו מ
 „שלא ידעו“. זהו ידע, כי א
 ירצה שם ידעוהם שם ויפירם לו
 ויפירם לו, כי ידעוהם לו כי
 „הוא ידעו מ „שלא ידעו“, זה
 שלא ידעוהם ידעו כי ידעו
 שם ויפירם לו ויפירם לו, כי
 ידעוהם כי ידעוהם, ויפירם
 ידעו שם לו ויפירם לו זה ידע
 ידעו. שם ידעוהם ידעו מ כי
 ידעוהם ידעו זהו שלא ידעוהם
 ידעוהם ויפירם ידעו ידעו ידעו
 ידעוהם שם שם, כי ידעוהם לו
 כי ידעוהם מ כי ידעוהם מ

de Esperanto, kiu la plej multe laboris por kaj en Esperanto kaj la plej bone konas ĝian spiriton.

5. Esperantisto estas nomata ĉiu persono, kiu scias kaj uzas la lingvon Esperanto tute egale por kiaj celoj li ĝin uzas. Apartenado al ia aktiva societo Esperantista por ĉiu Esperantisto estas rekomendinda, sed ne deviga.

·ՄԵՆԱԴՐ, ինչ որ արտաբերվում է
 լեզվի մի և մի ·ՄԵՆԱԴՐ ընդ
 այն արտաբերվում է միայն մեկ անգամ:

[illegible]